

## «ՄԵԼԳՈՆԵԱՆԸ ԻՐ ԱՌԱՋԵԼՈՒԹԻՒՆԸ ՉԻ ԿԱՏԱՐԵՐ» ԵՂԵՐ

Վերոնշեալ նախադասութիւնը, անցեալ Սեպտեմբերէն ի վեր, շրջանառութեան մէջ է հայ մարդկանց քերաններուն նէջ. ծամոնի նման ծանծնուղ այս խօսքը զից ու անցաւ հայ մարդկանց միև բոլոր մտահոգութիւնները, ազգային առաջնահերք խնդիրներն ու իհմնահարցերը: Նշեալ նախադասութիւնը շատ ատելի հետաքրքրեց մարդկանց, քան` Հոկտեմբեր 27-ի նախնիրին հեղինակներուն խիստ ու արդար դատավարութեան պրծիլը. Հայաստանի նախագահական ընտրութեանց ընթացքին դրսւորուած հակաժողովրդավարական խաղործիւնները կամ հայ կանանց Խրամագույի մէջ ցոյց տուող իգական սերի բարեմասնութիւնները:

Նշեալ խօսքը արտաքերեցին Սելզոնեանի շուրջ գտնուողներէն մինչեւ Սելզոնեանին տեղը չգիտցողները, կղզիաբնակ հայերէն մինչեւ ովկիանոսէն անդին ապրող հայորդիներ, հանճարներէ մինչեւ անճարներ, զանազան գոյնի, սերի ու հասակի մարդիկ, որոնք չեն զիտեր թէ «առաքելութիւն» ըսելով ինչ կը հասկնամ:

Նախ, առաքելութիւն յղացրի մասին:

Առաքելութիւն յղացը միանշանակ քառ մը չէ, կարելի չէ զայն սահմանել իր բացարձակ արժեքով, ինչպէս սեղան, արռո, աղ, օղ, մկրատ. ան առածգական քառ մը՝ բազմանշանակ բովանդակութեամբ. լայն ու խոր տարողութեամբ, ինչպէս գաղափարական, հաւատք, կրօնք, Աստուած (Ծիրապաշտներուն աստուածը Մանոնան է), պայրար. այս առումով, երբ կ'ըստի «Սելզոնեանը իր առաքելութիւնը չի կատարեր», պէտք է նախ զիտնալ ըստով ո՞վ է (հա՞յ, յո՞յն, ամերիկացի», ծե՞ր, երիտասա՞րդ). Սելզոնեանի պաշտօնեա՞յ, Սելզոնեանէն ներս պաշտօնեայ դառնալու թեկնածո՞ւ, մերժուած՝ թեկնածու, ուսուցի՞չ, քանու՞ր, հերթապա՞ն, ծակ-փիլիտիքա՞յ թէ ծակ-մտատրական), պէտք է ստուգել թէ ինչո՞ւ այդպէս կ'ըստ, ո՞ւր կը բնակի (ԱՄՆ, Լիբանան, Հայաստան, Կիպրոս, Պուլկարիա, Յոնաստան), ինչպիսի՞ ազգային-գաղափարական դաստիարակութիւն ստացած է (աջ, ձախ, կեղրոն, չեղոք, քրիստոնեայ, պահպանողական, յեղափոխական, աղանդատրական, ներզործական, կրատրական). Սելզոնեանէն ինչ կ'ակնկալէ:

Այսպէս, ի հարկէ «Սելզոնեանը իր առաքելութիւնը չի կատարեր» երէ Նիւ Եորք նստած մէկը (որ կրթարանը կը չփորդ առեւտրատնտեսական կառոյցի մը հետ), Սելզոնեանէն կ'ակնկալէ տարեկան 10 միլիոն տոլար շահ. անոր համար, երէ առաքելութիւն յղացը ունի նիւթական բովանդակութիւն. Սելզոնեանն ալ պէտք է ըլլայ եկամտաբեր հաստատութիւն, ապա Սելզոնեանի գոյութիւնն անգամ ամիմաստ է: Բայց, ո՞վ եւ ծե՞ր հայ կրթական հաստատութեան որ նիւթական ակնկալած է. աւելին, ո՞վ չի զիտեր, որ հայ կրթօճախները կը պահուին ու կը պահպանուին նիւթական զոհողութիւններով. բարեխնամ ու ազգաշխ անհատներու թէ կառոյցներու նիւթարարոյական աջակցութիւններով:

Նաեւ, ի հարկէ «Սելզոնեանը իր առաքելութիւնը չի կատարեր» երէ Փղոսկրեայ Աշտարակի մէջ ծուարած անձ նը Սելզոնեանի շրջանարտներէն կ'ակնկալէ, որ անոնք գրարարը զիտնան սահման կերպով, Եզմիկ Կողբացի «Եղծ Ալանդրց»ը վերլուծեն համոզի ծեւով կամ կարդացած ըլլան Խոսրով Անձեւացի կամ Մամրէ Վերծանող: 60-ականներու, 70-ականներու, 80-ականներու և 90-ականներու յուշերով ապրող նարդիկ պէտք է լաւ իմանան, որ աշխարհի եւ հետեւարար նաեւ հայութեան աշխարհարադարական, բարոյահոգեքանական եւ ժողովրդագրական պատկերը իհմնովին փոխուած է. այժմ, իրաւունք չունինք. Սելզոնեանի անցեալի աշակերտները բաղդատելու այսօրուան աշակերտներուն հետ, քանզի այժմու աշակերտներէն շատեր կու գան ոչ-հայկական միջավայրերէ, նոր կը ծանօթանան հայերէնի, կիսատպուատ խած են իրենց պատմութեան մասին, շատեր բաժնուած

ընտանիքներու գալակեր են, շատեր դատապարտուած էին ճուլուելու հազի հասած են Մելգոննեան: Ենոոյ, ո՞վ ըստ, որ Երեսանի Պետական Համալսարանի շրջանաւարտներէն բոլորը յաւ հայերէն գիտեն, կարդացած են Նիկողայոս Աղոնց կամ Յակոբ Մանանդեան, կրնան վերլուծեկ Գրիգոր Պահլաւոնի կամ Ֆրիկ:

Վերջերս, Մելգոննեանի շուրջ յարուցուած առաքելութիւն եզր եւ անկէ բխած աղքուկը, մեզի կը մղէ այլ հարցադրումի մը, ո՞ր կազմակերպութիւնը, ո՞ր կառոյցը, կամ ո՞ր ամեատը իր առաքելութիւնը լիովի կը կատարէ: Անոնք որոնք կ'ըսեն «Մելգոննեանը իր առաքելութիւնը չի կատարեր», արդեօք իրենց իրենց առաքելութիւնը կը կատարե՞ն: Օրինակ, Հայ Եկեղեցին, Հայաստանի մէջ, աղանդաւորներու դէմ իր առաքելութիւնը կը կատարէ<sup>2</sup>, Ս.Դ.Հ.Կ.-ը իր առաքելութիւնը կը կատարէ<sup>3</sup>, Հ.Յ.Դ.-ը իր առաքելութիւնը կը կատարէ<sup>4</sup>, Հ.Բ.Ը.Մ.-ի դեկապարտիւնը իր առաքելութիւնը կը կատարէ<sup>5</sup>, Հայաստանի Արդարադատուրեան նախարարութիւնը իր առաքելութիւնը կը կատարէ<sup>6</sup>. վարչապետ Անդրանիկ Մարգարեան և իր կառավարութիւնը իրենց առաքելութիւնը կը կատարե՞ն, հայ մամուլ իր առաքելութիւնը կը կատարէ<sup>7</sup>, հայ մոտաւրականութիւնը (եթէ կայ) իր առաքելութիւնը կը կատարէ<sup>8</sup>. հայ պատճառաբաններ իրենց առաքելութիւնը կը կատարե՞ն, ազգային նարմիններ թէ իշխանութիւններ, միութիւններ թէ միատրներ իրենց առաքելութիւնը կը կատարե՞ն. ամէն հայ ամեատ իր առաքելութիւնը կը կատարէ<sup>9</sup> որպէս հայր թէ մայր Գր գալիին հայ դպրոց տանիլ, Եկեղեցի առաջնորդել, պատկանած միութեան ծառայել սորվեցնել, հայ հաւաքականուրեան օգտակար ըլլալ յանձնարարել. ամէն ուսուցիչ իր առաքելութիւնը կը կատարէ<sup>10</sup>. Փանոսը, Պետրոսը կամ Պողոսը իրենց առաքելութիւնը կը կատարե՞ն, ամէն հայ ամոլ իր սերնդագործական առաքելութիւնը կը կատարէ<sup>11</sup> (10 տղայ թերել). օտարի հետ անուսնացածներ ու ընդհանրապէս շամուսնացածներ իրենց առաքելութիւնը կատարա՞ծ են որպէս հայեր: Ապա, ինչո՞ւ թիրախ ընտրել Մելգոննեանը՝ որ «իր առաքելութիւնը չի կատարեր» եղեք:

Յիսուսի առջեւ, խումք մը մարդիկ թերին պոռնիկ մը եւ Յիսուսէ արտօնութիւն խնդրեցին, որ զայն քարելունկ սպաննեն՝ որպէս յանցագործ: Յիսուս ըստ, որ այն անհատը իր կեանքին մէջ որեւէ յանցանք չէ գործած, նախ ինք բող առաջին քարը արծակէ. ոչ որ համարձակեցաւ քար արծակել, քանզի ամէն մարդ իր կեանքին մէջ յանցանք մը ունի անպայման: Հետեւարար, ոչ որ Մելգոննեանի առաքելութիւնը բող վիճարկէ, քանի ամէն մարդ թերի է իր կեանքի թէ ազգային առաքելուրեան մէջ:

Սակայն, ո՞ւր է Մելգոննեանի առաքելութիւնը այսօր. եւ ինչպէ՞ս կը հասկնամ այդ լիացը:

Ա) Տարբեր վայրերէ հայ պատասիններ ու Երիտասարդներ մէկտեղել, զանոնք դարձնել մէկ հաւաքականուրեան, մէկ ժողովուրդի և մէկ ընտանիքի զաւակներ: Կիայրոսի մէջ ծանօթացայ ամոյի մը՝ Մելք և Անժելա, իրարահայ Մելքն ու պուլկարահայ Անժելան կազմած են ընտանիք՝ շնորհի Մելգոննեանին: Անցեալ տարի ունիինք աշակերտուիի մը՝ Շնորհիկ, որ մօր կողմէ յոյն է, ունիինք աշակերտ մը՝ Վահան (Հայաստանի արտագալքած Յունաստան): անոնք Մելգոննեանը աւարտել ետք նիասնարար այժմ կ'ուսանին Հունգարիա՝ Երջանիկ տրամադրուրեամբ. բող այդպէս մնան շնորհի Մելգոննեանին, ամէն տուեալները կային, որ Շնորհիկը յունական վարժարան յաճախէր՝ եթէ ըլլար Մելգոննեանը.. եւ հետեւանքը պարզ էր թէ ի՞նչ կ'ըլլար: Եթէ Մելգոննեանը շըլլար պարսկահայ Արմեն ու ալպանահայ Ջարրինը, կամ յունահայ Մանուշակն ու պարսկահայ Արինը, կւսանզիցիցի Ետոժինն ու ալպանահայ Շեյլան ինչպէ՞ս իրարու հետ պիտի ծանօթանային. իրաքանչիւրը օտարուրեան գիրկը ինկած պիտի շըլլա՞ր: (Եւ դեռ տասնեակներ են նման օրինակներ՝ յատկապէս նախորդ սերունդներէն):

Օր մը, առարտական դասարանի աշակերտներ ծեռք-ծեռքի տուած հայկական պար մը կը պարէին. հոն էր Մելգոննեանին առաքելորդինը կամ մեր ժողովուրդին խկական միասմականութիւնը, երբ կողք-կողքի էին դարձաղցի Սարդինի, ամերիկահայ Նայիրին, պարսկահայ Անին, ալպանահայ Քարքինը, լիրանանահայ Շակորը, կիպրահայ Լիլիթը, յունահայ Վերջինն, ուսմանահայ Կարպիսը, պուլկարահայ Վահանը, անզիսացի Եուժինը, էջմիածինցի Խարունը եւ տպիտակցի Անարտնը: Խոնա աշբերով մտմտացի:— Հայաստանէն դրւս միայն Մելգոննեանն է, որ հայ ժողովուրդը կը միասմականացնէ. և այն ալ երիտասարդներ կը միասնականացնէ: Այդ միասմական ոգիին մէջ գեղեցիկ ոճով հայերէն խօսո՞ղ պիտի փնտունք, «ազգային ոգիով տոգորուած» կամ յտոգորուած մա՞րդ պիտի որոննենք: Ի՞նչ հեզնանք:

Արդարեւ, Մելգոննեանի առաջին առաքելորդինն է՝ հայ երիտասարդներ մէկտեղել, միասնականացնել եւ միատրել:

Բ) 90-ականներուն, յատուկ առաքելութեամբ Լիրանան ժամանեց պուլկարահայ գրագիտուի Սեւտա Սեւանը, որ հետագային դարձաւ Պուլկարիոյ մօտ Հայաստանի դիսպան: Անոր առաքելորդինը հետեւեալն էր:— Միւթարարոյակամ ու կրրական (դասագիրը, լուսանկար, արխին, տեսաերիգ, գրադրան, մամուլ) օժանդակուրին ապահովել պուլկարահայ գարրօնը ապրող գաղրօնախին, որ կը տառապէր ազգային ոգիի ու դաստիարակութեան պակասէ: Խորերդային Միութեան տարրադադումն եռք Արեւելեան Երրուպայի հայուրինը ապրեցաւ ազգային գիտակցութեան ահազանգ մը եւ շատեր սկսան վերադառնալ իրենց ազգային արմատներուն:

Այս պարունակին մէջ, անփոխարիննելի եղաւ Մելգոննեանի դերը, որ սկսան ժամանել պուլկարահայ ու ալպանահայ հայուրդիններ, որոնք նախապէս անուեղեակ էին իրենց ազգային պատկանելիութենէն: Տասմեակ հայուրիններ հայացան այս կրրօնախին ներս: Մելգոննեանը նոր ալիչ ու ալիս տուան նշեալ հայազարդութեառուն: անկէ շրջանաւարտներ համայնքին գաղուրը: Մելգոննեանը եղաւ կենաւորագ եւ քառորդ հայրարող ջերմ հայօճախ: Երեւ առաջ առաւելաբար միջին-արեւելեան հայագաղութեառը կ'օգտուին անկէ, ապա իիմա, հայութեան տեղաշարժերուն եւ մարդաշարժերուն հետեւանքով: կը ման օգտուիլ Արեւելեան Երրուպայի հայագաղութեառը (Յունաստան, Պուլկարիա, Ալպանիա, Ռումանիա), ինչու չէ, պէտք է ծրագրել նաև, նոր արշան Լիհաստանի, Շեխսիոյ, Ռուբահնիոյ եւ Հոմգարիայ ուրբութեամբ:

Ահա Մելգոննեանի միւս առաքելորդինը երկարածզել եւ լիցրաւորել Արեւելեան Երրուպայի հայ գաղութեառուն ազգային կեանքը:

Գ) Մելգոննեանէն ներս կ'ուսանին հայաստանցի եւ դարձաղցի աշակերտներ: այս երեսոյրը նոր է, ինչ որ պատճառ դարձած է, որ ունանք խեր աշբով նային այս խնդրին: Այստեղ կը նկատենք, որ Մելգոննեանի առաքելորդինը կ'ընդարձակուի եւ կը ստանայ շատ աւելի յուրջ հանգամանք՝ քատրեսր պատրաստել Հայաստանի եւ Նարաբաղի եամար: Արդեօք Հայաստան պէտք շտմի հայ սփիտոքը լաւ ճանշող պետական ու քաղաքական քատրերու: Հայաստանէն ներս, այսօր այդ պաշտօնները վարող անձինք (սփիտրագէտ, արտարին գործոց նախարարութիւն) համարեա չեն ճանշնար սփիտոքը, այդ պատճառով մնանք հաճոյրով կը գրադին արան-քալանով: անոնց համար սփիտոքը «կրան կով» է, իսկ սփիտրահայր «նարինջ ուստող»: Մելգոննեանի մէջ, ապազայ հայրենի պետական գործիշը, առիջը ունի բառապէս հաւկնարու սփիտոքին ցաւերն ու ճարտահրաւերները, շփուկու սփիտրահայրեան փոքր ներկայացուցիչներուն հետ, ծանօթանալու սփիտոքի բարդ ու խայտարիւտ խնանկարին: եւ վատահարար ան ապազային սփիտի ըլլայ շատ աւելի զգաստ, քարեխսիղն ու շրջահայեաց՝ քան իր նախորդ սերտնողը:

Դեռ աւելին, մենք որ շատ կը սիրենք խօսիլ Հայաստան-Ավիտոք միասնականութեան շուրջ, կը սիրենք պնդել արեւելահայու Եւ արեւմտահայու միարանութեան վրայ, կը ճարենք ազգային միացեալ իտէալներու մասին, Մելգոննեանը իրայատուկ եւ օրինակելի վայր մը չէ՝ ազգային միասնականութեան, փոքր մանրակերտը չէ՝ մեր ազգային բարդ ու խճճուած քարտէզին։ Ուրեմն Մելգոննեանը իմբնին ամրողական հայութեան մանրապատկերն է, ուրկէ շատ բաներ կարելի է սորվիլ, որուն (աշակերտութեան) շատ բաներ կարելի է սորվեցնել և ինը կարելի է մեր ժողովուրդին հոգեքարոյական բարդ դրուածքը փորձարկել։

Ահա Մելգոննեանի այսօրուան երրորդ առաքելութիւնը։

Վերջերս կը գրուցի աւարտական դասարանի մեր աշակերտներէն Եռուժին Մարքինի հետ (որ կողմէ անզիացի և մօր կողմէ հայ), խօսակցութեան ընթացքին ան հեգնեց անզիական սովորոյք մը, զարմացած հարցուցի. – ինչու, դուն ի՞նչ ես, ան հաստատորէն բաւ՛ հայ։ Իր սենեակը խճռուած է հայկական եռագոյնով և հայաստանան լուսանկարներով ունէ «ազգային ոգիով տոգորուած» անձի մը տունէն աւելի։ Ան յօդուած նըն ալ ստորագրած է «Հայեացր»ին մէջ՝ Մարքին մականունին առջեւ կցերով Ելիթէկեան ազգանունը։ Աւելին, Փետրուար 19-ին ան մերկայ գտնուեցաւ Վարդանանց հերոսամարտին նույիրուած պատարազին՝ Նիկոսիոյ Սր. Աստուածածին նկեղեցւոյ մէջ՝ Պատարազի ընթացքին երբ զինք տեսայ, աշքերս խոնացան, շորջս փնտուցի «ազգային ոգիով տոգորուած» սերունդին կիպրահայ մերկայացոցիները, փիլիտոփամներն ու տեսարանները, փոլիտիքոսներն ու անոնց ծագուկները, ազգային կեանք ու ոգիւ փշող մեր դեկավարները, ոչ ոք չկար. բայց կային Նարեկի փորբիկ ծագուկներն ու Մելգոննեանի աշակերտները, որոնք կ'ամրաստանուին, որ «զորկ են ազգային ոգիւ», բանզի «Մելգոննեանը իր առաքելութիւնը չի կատարեր» եղեր։

Գրաւելանիս վրայ կայ գրույկ մը՝ «Դեպի Լոյ Դեպի Բարձունք», բանաստեղծութիւններու այս ժողովածուն լոյս տեսած է 2003-ին՝ Նոր Չուղա (Թրան). բանաստեղծութիւնները գրած են Մելգոննեանի երեք սանուիիներ՝ Լուսին Առարեկեան (գիշաւորաբար), Արսինիա Նազարի և Ալիշիա Նազարի. գրույկին «Երկու Խօսք»ը գրած է Նոր Չուղայի հոգեւոր հովիներէն՝ S. Հաճազասպ թին. Առարեկեան (Լուսին Առարեկեանին մեծ հայրը), ան իր բռնուիին ակնարկելով ի միջի այլոց կը գրէ. «Ծուտով բախտ ունեցաւ մի ազնի ու բարի օրիորդի միջնորդութեամբ սան գրուելու Կիսյուսի Մելգոննեան Կրթական Հաստատութեան մէջ, որ լուսատը մի փարոս է այդ շրջանում իր փայլուն համբատփ. Ասպա շնորհին այդ հաստատութեան ինաստաէր և շնորհալի տնօրէնուին և ուսուցիչներին յաջողեցաւ յառաջանալ իր դասերի մէջ, որպէս մի ժրաջան աշակերտ՝ գոհ բողնելով իր դաստիարակներին։ Ահա այսօր մեր աշքերտ տեսնում ենք այդ վարժարանից ստացած գրական արդինքը իր եւ իր ընկերուիիների առաջին բանաստեղծութիւնները, որոնց համար որպէս գնահատանք ու բաջաներական խօսք գրում եմ այս երկու տողերը։ Նախ շնորհակալութիւն, ուժ եւ կորով ևմ մաղրուն Մելգոննեան Կրթական Հաստատութեան տնօրէնուին եւ վաստակաւոր ուսուցիչներին, որոնք իրենց տիրատուր շնորհներով հայ մանուկներին թեւ են տալիս գիտութեան լուսաւոր ճանապարհով սաւառնելու դէայի բարձունքը գիտութեան, որոնք վասք ու պարծանք են թերում ոչ թէ միայն իրենց պարագաներին, այլ հաճայն հայութեամ»։

Ոչ, ոչ, սիրենի Տէր Հաճազասպ, «Մելգոննեանը իր առաքելութիւնը չի կատարեր» եղեր։

Արդարեւ, Մելգոննեանի առաքելութեան մասին խօսելու կամ գրելու հաճար, նախ պէտք է շփուիլ անոր աշակերտութեան հետ, ծանօթանալ անոր ծալքերուն եւ

ուսանողութեան ազգային կերտուածքին հետ, և ոչ թէ Սելզոնեամէն քիչ հեռո՛ ծառերու տակ կամ տուներու մէջ նստիլ ու բամբասել անյագօրէն։  
Որպէս եզրակացութիւն։ Սելզոնեանը իր առաքելութիւնը կը կատարէ՞ թէ՞ ոչ։  
Ըստ իս. ոչ. Սելզոնեամէն ներս 200-ի փոխարէն պէտք է ուսանին 400 աշակերտներ։ Արեւելեան Եւրոպայէն զատ պէտք է աշակերտներ ժամանեն Արեւելեան Եւրոպայէն, ԱՄՆ-էն և Լատին Ամերիկայէն։ Նոր բափով ու աշխատանքով սաներ պէտք է հաւաքել Հայաստանէն, Ռուսաստանէն ու Նարարադէն. պէտք է նոր շնորհ բարձրացնել և նոր հաւատով գործել յանուն մեր ժողովուրդին և ի խնդիր մեր միասնականութեան։ Այս է որ պիտի ուղին տեսնել Սելզոնեան աննահ բարերարները։

\*\*\*

Այս տարեսկիզերին, ուսուցիչներուն բաժնուեցաւ նոր ու հին աշակերտութեան ցանկը։ Բոլորին ուշադրութիւնը զրաւեց նորայայտ ու տարօրինակ անուն մը։ Այսու Կոնգալէզ։ Պարզուեցաւ, որ աշակերտուիին Սպանիայէն է, աշքերնիս լոյս։ Աւելի ուշ պարզուեցաւ, որ մեծ հայրը հայ է, եւ հայերէն խօսելով ուրախացնելու հաճար իր մեծ հօր՝ Այտան և իր բոյրը եկած են Սելզոնեան մայրենին սորվելու, հայանար։ Աւելի ուշ, Կոնգալէզ մականունը վերացաւ և Այտան դարձաւ Համբարձումեան (մեծ հայրը)։ Ի հարկէ, Սպանիայէն երբ ժամանեց մէկ բառ հայերէն չէր գիտեր։

13 Փետրուարին, աշակերտական հաւաք մը կար. և ան, իր մասնակցութիւնը թերաւ զեղարուեստական յայտագիրիմ ասմոնքելով հայերէն ապշահար ծգելով բոլոր։ Այտան սորված էր Յովիաննես Թումանեանէն և ի զարմանս բոյրին ան յաջողութեամբ ներկայացուց իրեն յանձնարարուածը. որն էր «Թմկարերի Առումը»-էն հասուած մը. ան ըստ։

«Հէ յ պարոններ, ականջ արէք. բափատական աշուղին»։

Անկասկած, պատասխանատուններ և աշակերտներ յուզուած էին. որովհետեւ Այտան միացած էր մեր ազգային մեծ հաւաքականութեան (թէն ոմանք «ազգային ոգիով տողորուած» աշակերտներ չեն ուզեր տեսնել)։

Երբ ան կ'ասմոնքէր «Հէ յ պարոններ», իմ կարգիս խօսրս Հ.Բ.Ը.Ա.-ի դեկավարութեան ուղղելով միտքս ասմոնքեցի։

«Հէ յ պարոններ, ականջ արէք. մեր սիրունիկ Այգային

Ան հկած է Սելզոննեան սորվելու իր մայրենին

Երէ ջնջեկ կ'ուզէք յիշակակը բարերարներուն մեր անմահ

Գիրցած եղէք. չեր վայր արարք է անմահ. իսկ չեր հոգին ազահ»։

Անոնք. որոնք կ'ըսին «Սելզոնեանը իր առաքելութիւնը չի կատարեր», նախ բոլ իրենց մտային, հոգեկան և ֆիզիքական տգեղութիւնները տեսնեն և ասպ ճարեն Սելզոնեանի առաքելութեան շորջ։

*ԱԻԵՏԻՍ ՌԱԴՍԻՒԿ  
(ԱԻՊՐՈՍ)*